

ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ

ՎԱՆԱԿԱՆ ԴՐՈՒԹԻՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՏԵՍԱԿԷՏՈՎ

Վանականներ զանազան ուխտերով կը հրաժարին հարստութենէ, իրենց կամփին ազատ գործելակերպէն, զերծ աշխարհիկ կեանքի մտահոգութիւններէն, կու գան մեծաստաններու խուցերուն մէջ ապրելու: Բացասական դիրք մըն է այս՝ կեանքին նկատմամբ: Եթէ միայն այս ըլլար նպատակը վանականներուն, անշուշտ ծիծաղելի պիտի ըլլար, առնուազն արգահատելի, քանի որ գործելակերպը զուրկ է մարդկային քաղաքակրթութենէ: Վանականութիւնը արժէքի կը բարձրանայ երբ բացասական այդ գործելակերպերը իբր միջոց շահագործութիւն բարձրագոյն ոգեկան արժէքներ իրագործելու: Այդ արժէքները ձեռք բերելու համար, յանախ անհրաժեշտ է որ մարդիկ բոլորովին զատուին աշխարհէն, այսինքն ըլլան վանական:

Այդ արժէքները երկու երեսներու վրայ կ'իրագործուին.-- Մշակութային եւ հոգեւոր: Արդարեւ բաւ է բոլոր ժամանակներու ոգեկան արժէքներու պատմութեան վրայ ամենաարագ ակնարկ մը նետել, համոզուելու համար թէ ոգեկան այդ արժէքները նանչցուած եւ իրագործուած են մասնաւորաբար վանքերու մէջ: Այս բանը կարելի է՝ միայն դիտելով թէ բոլոր մեծ արուեստները ի՞նչպէս եւ ո՞ր գարգացած են: Որոնց՝ անպայման վանքերն ու վանականները բերած են իրենց նպաստը: Այս պարագան որքան նիշտ է միջազգային մշակոյթի պատմութեան համար, նոյնքան եւ աւելի մեր ազգային-մշակութային պատմութեան համար, գրեթէ այլամերժօրէն մինչեւ մեր վերջին ժամանակները:

Բազմաթիւ պատմաճանաչներ կարելի է գտնել այդ հսկայ արդիւնքին, որոնց

գլխաւորները հոսեւալներն են.--

ա.-- Վանականներ իրենց ամբողջ ժամանակը եւ կորովը կարող են տրամադրել ոգեկան արժէքներու ստեղծումին.

բ.-- Անոնք աշխարհային զանազան մտահոգութիւններէն զերծ են.

գ.-- Հաւաքական կեանքը (Վանական կեանքը հաւաքական կեանք է) մղիչ է ստեղծագործութեան.

դ.-- Կարգապահ կեանքը արդիւնաւոր կը դարձնէ աշխատանքը.

ե.-- Վերջապէս՝ ամէնէն կարեւորը, վանականներ ստեղծագործ խորհրդաւոր ուժէ մը կը մղուին:

Թերեւս առարկուի թէ ներկայ դարուս վանականութիւնը ապաժամանակ բան մըն է: Բայց այսօրուան աշխարհին մէջ, մասնաւորաբար հայ իրականութեան անդրադառնալով, վանքերու դերը աւելի անած է քան նուազած: Ահագին գործ մը կայ իրագործելիք. - Սփիւռքի Հայութիւնը փրկելու: Բայց բոլոր ազգապահպանման նիւթերը չեն բաւեր, այսօրու ցրուածութեան մէջ, հոսանքին դիմացը կենալու: Ոգեկան բնութեամբ ոյժ պէտք է թափանցէ բոլոր հոգիներուն մէջ, եւ ա՛յդ ոյժը կրնայ յառաջ գալ կեդրոններէ, ինչպէս տեսնեմք՝ վանքերէ, որոնք հաւաքավայրեր են ոչ թէ աշխարհէ հրաժարած մարդերու, այլ ստեղծագործող, գործող մարդերու:

ՇԱՀԱՆ Ռ. ՊԵՐՊԷՐԵԱՆ

6 Յուլիս 1940